

## ԿՐՈՆԱԿԱՆ

ՑԻՍՈՒՄ ՄԵՍԻԱԿԱՆ ԳԻՏԱԿՑՈՒԹԻՒՆԸ

Գ.

4. Ցիսուս միմիայն հաւատէի դիւցազն մը չեղաւ, բոլոր միւսներէն աւելի մեծ եւ աւելի ազնիւ. ինքն իսկ է որ իր անձին մասին կուտայ՝ միւս բոլորովին առանց մերդի ապրած ըլլալու վկայութիւնը. — Ցիսուսի սրբութիւնը, որուն ցարդ ակնարկեցինք միւյն, առանց հաստատելու զայն, պիտի չկարենար ապացուցուիլ իր կետագի զործերուն վերլուծութեամբը: Այդ գործերուն ոչ միայն ամենափոքր մէկ մասն է որ կը ճանչնանք մենք (Յովհ. Խ. 25), այլ եթէ Աւետարանները զանոնք ամբողջութեամբ իսկ աւանդած ըլլային մեզի, զժուար պիտի ըլլար անոնց միջոցաւ հաստատել զայն, քանի որ բարոյական կատարելութիւնը, ամէն բանէ աւելի հոգիի վիճակի մը բլալով, չի կրնար այդպիսի ապացուցումի ենթարկութիւնը: Միմիայն անձնական վկայութիւնն է որ մեզի կրնայ տալ զժուարութեան բանալին. արդ, հետեւալ տարրելով միայն կրնանք մօտենալ հարցին լուծումին.

ա) Փրկիչին սրբութիւնը կը վկայեն միահամուռ բոլոր առաքեալները. (Պործք Դ. 14, Գ. 27, 30, Բ. Կոբնթ. Ե. 21, Ա. Պետր. Բ. 22, Ա. Յովհ., Բ. 1, 2, Գ. 5, ևայլն). Աւետարանի մասին իրենց ունեցած պրանումները ո՛րքան ալ տարրեր եղած ըլլան իրարմէ, անոնք ամէնքը համաձայն են այս մասին: Այս միաձայնութիւնը, զոր չի խանգարեր ոչ մէկ տարակարծութիւն, ինքնին յոյժ նշանակելի կէտ մըն է արդէն, բայց ոչ անտարկելի փաստ մը, քանի որ վերջապէս աշակերտները չեն կրցած խորաշափած ըլլալ իրենց վարդապետին հոգին, և այդ ներքին սրբարանին մէջ է որ կը պարզուի մեղքին խորհրդաւոր և եղերական տեսարանը:

բ) Միակ զճռական ապացոյցը կը մնայ ուրիմն Քրիստոսի իր իսկ իր անձին մասին տուած վկայութիւնը, որուն առթիւ սակայն նկատելի երկու բացառիկ կէտեր կան: Մին Ցիսուսի մկրտութեան իրողութիւնը:

Ցեան իրբեւ մեղքի խոստովանութիւն մը համարուիլը, որուն մասին ըսուեցաւ սակայն արդէն ինչ որ պէտք էր ըսել. և յետոյ, Ցիսուսի իր մէկ խօսքը (Մարկ. Ժ. 18, Ղուկ. Ժ. 19). «Զի՞ ասես զիս բարի չիք ոք բարի, բայց մի Աստուած»: հաստատում՝ որով Ցիսուս կը թուի մեղաւորներուն կարգը գասել ինքզինքը: Բայց անկարելի չէ ճշգել այս խօսքին իմաստը, եթէ իր բնագրական յեռուածքին մէջ վերագետեղնք զայն ուշաղրութեամբ:

Իրեն զիմող իսրայելացին դատումով, Ցիսուս վարդապէտ մը, ուսուցիչ մը (Ճանձուած. Մարկ. Ժ. 17), ուրիշներուն նման մարդի մըն է, զոր սակայն չի վարանիր կոշել և վարդապէտ բարին, վասնզի չի տարակուարի մարդուն՝ Աստուածոյ առջեւ ունցած արժանիքին առջեւ: Ո՞չ ապաքէն իր մասին ալ կը խորհի ան թէ միշտ պահած է օրէնքը և կը սիրէ իր ընկերը իր անձին պէս (Մարկ. Ժ. 19, 20, Մատթ. Ժ. 18-20): Քրիստոս, տեսնելով իր խօսակիցին մտածութեան սխալ հիմունքը, կը սկսի զայն աւելի ճիշտ գաղափարի մը առաջնորդել: Ի՞նչպէս, կը գոչէ անոր, բարի կ'անուանես զիս: զիտե՞ս թէ ի՞նչ կ'ըսես. չե՞ս զիտեր թէ Աստուած միայն իրաւունք ունի այդ ստորոգելիին:

Ինքն իրման չէ ուրեմն որ, այս պարագային մէջ, կը նախազրաւուի Ցիսուս: Իր բարոյական մաքրութեան հարցը չէ որ ի նկատի ունի ան: Կուզէ միայն փորձարկել եւ իրեն ցոյց տալ այս մարդուն սիրտին վիճակը: Իսկ եթէ անոր ազգուապէս կը յիշեցնէ թէ Աստուած է միայն սուրը, պէտք չէ բնաւ մոռնալ թէ այլուր եւս կը հաստատէ թէ Աստուածոյ հետ բացառիկ յարաբերութեան մը մէջ է ինքը, թէ իր ծնունդին մասնաւոր հանգամանքը, որ կամաւոր հնազանդութեան մը զրոշմն ունի, կ'արտօնէ զինքը բոլորովին ինքնայտուկ կերպով մը կոչուիլ Որդի Աստուածոյ: Այսպէս է այն վկայութիւնը զոր ան կուտայ իր մասին, եւ որուն երբեք չեն ընդգիմախօսած ոչ իր շուրջինները եւ ոչ իր ամբաստանիները: Այս տեսակէտով աւելի հարուստ է չորրորդ Աւետարանը (Բ. 34-36, ԳԵ. Ժ. 30, Ժ. 9, ևայլն). Քրիստոսի սրբութիւնը անոր մէջ կ'երեւի ոչ միայն իրբեւ մեղքի անդոյութիւն մը, որ

բոլորովին ժխտական պայման մըն է, այլ նաև Հօրը հետ անընդհատ յարաքերութիւն մը, ամէն վայրկեան իր Աստածոյն միջոցաւ կատարուած նուիրագործութեան մը ձեին՝ տակ (Ա. 51, և. 30, ժ. 30, Ժէ. 4, և այլն): Գուլով համատեսականներուն, անոնք իր խորքին մէջ կը հաստատեն այդ վարդապետութիւնը: Ճշմրտիտ է թէ անոնց մէջ աւելի Քրիստոսի զործին վրայ կը խօսուի քան թէ անձին. բայց այդ փրկարկան զործունէութիւնը կ'ենթաղրէ բարոյական սրբութիւն մը, զոր մազիւ չափ չ'ստուերածեր մեղքը ոչ մէկ րիծ: Յիսուս, որ իր աշակերտները կը հրաւիրէր Աստուծմէ թողութիւն խնդրելու (Մատթ. Զ. 12), ի՞նչպէս ինքզինքին պիտի վերագրէր թողութիւն տալու իրաւունք, եթէ մեզաւորներուն դասակից զգար ինքզինքը: Ի՞նչօ՞ւ պիտի խօսք լնէր իր արիւնին քաւշարար զօրութեանը մասին (Մատթ. Ի. 28, ԻԶ. 28), եթէ պէտք ունէր իր մեղացն աւ քաւութեան: Ո՞ր իրաւունքով՝ ինք որ մեզի արգիլեց դատել (Մատթ. Է. 1) պիտի դատաւոր կանգնէր մարդոց (ԻԱ. 31-46), եթէ ինքզինքը գերիվեր չզգար զմեզ տատուածային սրբութենէն բաժնող ամբողջ անդրպետէն:

Այսպիսի յայտարարութիւններ օս տեսակ երկայրաբանութեան մը առջեւ կը դնին զմեզ. կամ այս լեզուն զործածող մարդը — եթէ մեզի պէս մէկն էր — յիմար կամ հայհոյիչ անձ մը պիտի եղած ըլլայ, կամ ինքզինքը բարոյապէս մաքուր զգացող մէկը, ինչ որ ներելի կ'ընէ իրեն՝ ստանձնել փրկագործողի եւ դատաւորի կրկնակ պաշտօնները: Արդ, առաջին ենթաղրութիւնը անհաշտ ըլլալով բարձր բարոյականութեան այն նկարագրին հետ, զոր պարկեցած և ուղղամիտ քննադատութիւնը միշտ ճանչցած է Յիսուս Քրիստոսի վրայ, ինքնին հարկադրիչ կը դառնայ այն եղբակացութիւնը թէ Քրիստոս իր սիրտին բռվանդակ անկեղծութեամբն է որ ազատ և զերծ յայտարարած է ինքզինքը ամէն արատէ: Ու եթէ հաստատած է իր արդապէս ըլլալը, պատճուն այն է որ այդպէս եղած է իրապէս, և չարութեան ոչ մէկ ստուեր չէ բժաւորած իր կեանքը. վասնզի ինքզինքը ոգլուխ մեղաւորաց կոչող Պօղոսի օրինակը (Ա. Տիմ.

Ա. 15, Կմմտ. Ա. Յովհ. Ա. 8) հոն է ահաւասիկ մեզի ցոյց տալու համար թէ խիղճը այնքան աւելի փափուկ կ'ըլլայ որքան աւելի մարդը մօտ ըլլայ մաքրութեան իտէալին: Որչափ ուրեմն պնդենք Յիսուսի կրօնական բարձրութեան վրայ, այնչափ աւելի պիտի ստիպուած ըլլանք խոստովանիլ որ, եթէ ամենաթեթեւ յանցանքի մը խղճահարութիւնը ունեցած ըլլար, պիտի քողազերձէր զայն խկոյն, և թէ, ընդհակառակն, իր կատարեալ սրբութիւնն է որ կը չողափայլի այն վկայութեան մէջ զոր կուտայ իր անձին մասին, և որ մեզի լնդշմարել կուտայ անոր անձնաւորութեան խորհրդաւոր խորութիւնները:

5. Մեղի այդ անգոյուրիւնը կ'ենրադրէ որ Յիսուսի ծագումը նոյն չէ բնաւ միւս մարդոց ծագումին նետ, եւ թէ այդ տարբերութիւնն է որ կը բացատրէ Քրիստոս, երբ ինքինքը Աստուծոյ միածին Ռեդին կը կոչէ: — Պէտք պիտի ըլլար յիշել հոս այն բազմաթիւ յայտարարութիւնները (Մատթ. Ժ. 27, Մարկ. Ժ. 32, Յովհ. Գ. 13, Զ. 63, Բ. 58, Ժ. 30, և այլն), որոնց մասին պիտի խօսուի յետոյ, երբ կորզը գայ ներկայացնելու աւետարանական ուսուցումը: Բաւական ըլլայ զիտել տալ միայն հոս թէ համատեսական Աւետարանները բնաւ չեն անգիտանոր այս նկարագիրը (Մատթ. Ժ. 27, Մարկ. Ժ. 32). և թէ Միածին Որդիին այս առանձնայատկութեանն է որ բոլորովին կը վերածուին Փրկիչին մեսիական զիտակցութեան բաղկացուցիչ տարբերը: Անոր էռութեան ներքնազոքն խաւերուն մէջ է որ կը թափանցենք հոս հիմակ: Միայն թէ ինչ որ, զուրսէն զննողի մը համար, վերլուծումի երկար աշխատանքէ մը ետքն է որ երեւան կուգայ, Յիսուսի համար իրապէս եղած է թաքուն այն սկիզբը՝ որմէ յառաջ եղած է մնացեալ ամէնը: Իր անձին՝ Քրիստոսի զերագոյն պաշտօնները վերագրած ըլլալուն համար չէ բնաւ որ խօսքը կ'ընէ անիկա իր աստուծային էռութեան, այլ ինքզինքը Աստուծոյ Միածին Որդին զգալուն համար է որ իր ժողովուրդին կ'երեւի իրը տէր եւ փրկիչ: Իր մանկութենէն անիկա մնացած էր՝ զերծ մեղքէ: ինչ որ ենթաղրել կուտայ թէ ծնած էր մերինէն տարբեր վիճա-

կով մը. և որքան աւելի չափեց անիկա՝ զինքը միւս մարդերէն զատող այդ անջրապեսը, այնքան աւելի յատակօրէն հառկցաւ Աստուծոյ հետ իր յարարերութիւններուն բացառիկ հանգամանքը:

Այդ զգացումն է, տակաւին տարտամ և միամիտ, զոր անիկա կ'արտայայտէ երկոտասանամեայ հասակին, տաճարի տեսարանին մէջ, և որ, աւելի ետքը խորհրդածեալ համոզումի մը փոխուելով, զայն անդեպեւ կը զարձընէ իր յայտարարութիւններուն մէջ։ Ազգելու համար, իր ծըրագրին համեմատ, ամբողջ աշխարհի վրայ, անիկա աշխարհի կը ներկայանայ նախի իրրեւ ենոփայի Օծեալը. այսպիսի էր, ինչպէս տեսանք, իր մեսիական պաշտօնին մտսին իր կազմած գաղափարը։ Եւ սակայն բաւական չէր որ Յիսուս գիտնար թէ ո՛վ էր ինքը, եւ թէ ի՞նչ կ'ուզէր. պէտք էր նկատի առնիկ նուե իր ըջապատը և հոն տիրող տրամադրութիւնները, որոնք, ինչպէս պիտի ցոյց տայ իր գործունէութեան վախճանը, կրնային լուրջ արգելք մը ըլլալ իրեն։ Դործելութեան ամէն ծրագիր՝ կ'ենթադրէ ծանօթութիւնը թէ՛ ձեռք բերուելիք առարկային, և թէ՛ գաղափարներուն անոնց որոնց գործակցութիւնը անհրաժեշտ կը նկատուի. արդ, Քրիստոսի և իր գործին նպատակը ճշգելէ վերջ, մեզի կը մնայ տակաւին հետազօտել թէ այդ ծըրագիրը ո՛րքան կը համապատասխանէր Իսրայէլի հաւատալիքներուն։

Ժ. Պ.

## ՀԻՆ ՈՒԽՏԻ ՔԱՂԱԿԱՑԱՊԵՏԸ

Ա. — Ընտրութիւնը.

Քահանայապետ ախտղոսը տրուեցաւ նախ Մովսէսի եղրօր Ահարոնին, տպա՝ անոր յաջորդներուն։

Աստուծած ինք ընտրեց Ահարոնը (Ելք իլ. 1): «Երբ մեռաւ ան, կ'ըսէ Յովսեպոս, իր որդինները յաջորդեցին իրեն, ու այնուհետեւ միեւնոյն պատիւը տրուեցաւ իր սերունդին։ Ոչ ոք կրնար Աստուծոյ քահանայապետը ըլլալ՝ եթէ չկրէր Ահարոնի արիւնը։ Միւս ցեղերէն ոչ մէկը, նոյն իսկ թագաւորը, չէր կրնար քահանայապետական պատիւին արժանանալ» (Հնիսու. Գիրք ի. Գլ. Ժ. 1)։

Քահանայապետին մտնէն յետոյ սովորաբար կ'ընտրուէր անոր անզրանիկ որդին, բայց ընտրութիւնը, որ, ինչպէս կը կարծուի, կը կատարուէր զլիսուոր քահանաներու ձեռամբ, կարելի էր նաև կայացնել անոր եղբայրներէն մէկուն վրայ։

Ահարոնի յաջորդեց Եղիազար որ իր կենդանի որդիններուն ամենէն տարեցն էր։ Հեղիի ժամանակ, մեզ անձանօթ պատճառով մը, քահանայապետութիւնը անցաւ իթամարի ճիւղին, որ Ահարոնի չորրորդ որդին էր։ Ետքէն Առղոմոն պաշտօնանկ ըրաւ Արիաթար քահանայապետը՝ իր մատնութեան ու ապստամբութեան պատճառաւ ու պաշտօնը յանձնեց Եղիազարի ցեղէն Սաղովկ քահանայալին (Գ. Թագ. Բ. 35)։

Քարելոնի գերութենէն յետոյ քահանայապետութիւնը անցաւ նախ հայրերէն որդիններուն, ապա քաղաքական իշխանութիւնը իրեն վերապահեց քահանայապետներ անուանելու իրաւունքը։ Այսպէս Սիւրիոյ թաղաւորը Անտիոքոս Դ. Եղիազար իրարու ետք մինիաս Գ. ի յաջորդ կարգեց երկու անարժան քահանայապետներ՝ Յասոն և Մենեղաւոս։ Վերջինս չէր պատկաներ նոյնիսկ Ահարոնի ցեղին։

Ամպարիշտ Յակիմոս, պաշտօնի անցած Դեմետրիոսի ձեռամբ, թէև Եղիազարի ընտանիքէն չէր, բայց Ահարոնի ցեղէն ըլլալուն համար ուրախութեամբ ընդունուեցաւ ժողովուրդէն (Ա. Մակ. կ. 14)։ Յու-

## ԽՈՐՀՈՒՐԴ ԵՒ ԽԾԱՔ

Մեր մէջ արդարութեան առաջին զաղախարը կը ծնի ո՛չ քէ մեր պարտին, այդ մեր իրաւումին։

\*

Խմասունը միայն ազա հ։

\*

Երբ զիսեա՞ զիսեալ քէ զիսես, եւ երբ չես զիսեր՞ զիսեալ քէ չես զիսեր — այդ է ճշարիս զիսուրինը։

\*

Դպրոցականը, որ առաջինուրեան սկզբունիւրել սկրելու հասած է եւ սակայն կ'ամցնայ զիշ հազուսներէ եւ կոչ կերակուրէ, սակայն յարմար չէ կրուրիւն սամարու։